

ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ

ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԻՆ ԶԵՐԱԳՐԱՑ ԶՄՄԱ-  
ՆԻ ՎԱՆԻՔԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱԿԱՆԻՆ, Հա-  
տոր Բ. «Անտոնիան Հաւաքածոյ»,  
Վիեննա, Մայիսի առեան տպարան,  
1971:

Ամէն անդամ որ Նորատիկ քՅուցակ  
ձեռագրաց մը կը Հասնի Ս. Ղազար, ո՞  
զեւորութեան ասրուու մը Քահնինի բա-  
նասէր Հայութուու սրբէն, որովհետեւ  
այդ Հաստորիներուն մէջ բոլանդականաւու  
նն մեր Նախնիներուու գրական վաստակ-  
ները, յետ անցնելու կրակէ ու ջուրէ:

Երուսաղեմի Պողարեան ցՅուցակ Հետապրացան լոյս կը տեսնեն մէկը միւսնիւն ետեւէն. 1970ին Վեհապատճենայի Սխիթքարեան տպարանէն դուրս եկաւ նոր Ձուղայի Ամենափրկիչ վանքի ձեռափիրներու ցուցակը, ու ահա անոր կը յաջորդէ, նոր Սխիթքարեան տպարանէն ցՅուցակ Զժմառի վանքիր Բ. Հաստրուս բրոգրամակից Վեհապատճենաց» հաւաքածունեած:

Մանօթ էր գիտական աշխարհի թէ  
Անտոնեան Միաբանութիւնը զոյտթիւն  
ունենալէ գաղղրէկ վերջ, լուրջ 1925ի  
առենները, իր բոյոր ձեռագիրները ան-  
ցած էին Պոլիսխն Լիբանան, Գմբառու-  
թանքը, բայց անծանօթ էր անոնց պա-  
րունակութիւնը: Այս նոր լուցակը կու-  
յաց յագուրդ տալու բանասէր աշխար-  
հին, բանալով անոնց առջեւ բաւական  
ճոխ ատաղճ ճը:

Բարեբանտութիւն մըն է որ այս հաս-  
տորը պատրաստողները եղած են գիտ-  
նական ու բանասէր անձեռք, չն. Ներսէս  
Ակլինեան եւ Հ. Համացարք Ասէֆեան, Եր-  
կուքը ալ Կիեննայր Միթքարեան Միա-  
բանութեան փայլուն դէմքերէն, որոնք  
ճեռազինները ցանկած ատեն դիտցած են  
ուուրս ցայտեցնել գրչագրի մը պարու-  
նակած գլխաւոր եւ կարեւոր կէտերը,  
առանց անտեսելու սովորական կարծը-

иауд ծանօթութիւնները : Դժբախտաբար մեռագրական հաւաքածոն ինքնին զուրկէ է մեծաթէք ու Հին մեռագիրներէ . շուրջ 300 գրչագիրներէն միայն հաս մը դի . դարան է , չորս հաս մը դի . դարէն , ու մեռագիրներէն կը սկսին բացանալ միջնա ժամանակակիցներէն մեռագիրներէն կը սկսին բացանալ միջնա ժամանակակիցներէն մեռագիրներէն են : Գուցէ կամ դիմումուն էր հաւաքածոյնէն դուրս ճգել ինչ նէն մեռագիրներ , մանաւանդ անոնք ու ուսոք օրինակութիւններ են Զմանուան մեռագիրներէ , որովհետեւ ժԹ . դարու էջ գաղափարուած ըլլալուն մեռագրա ան նորութիւն մը չպարունակիլն զատ՝ բրչագրական վրիպակներ եւս սպրած քրնան ըլլալ : Այսպէս 1838թի Բրւ 476 Մաշտոց օրինակութիւն մըն է Զմանուի թիւ 105 (Հին թիւ 391) Մաշտոցին . եւ որովհետեւ նախագաղափար օրինակը աշած ու պակասաւոր եղած է , օրինա ողլ ամրողացուցած է Վենեսուալի առ ագրուած Մաշտոցին : Մանաւան թիւ 33 «Յետազարանք մասնաւ Ս . Գրոց Այսակութիւն մըն է Զմանուի թիւ 2 ին թիւ 26) մեռագրին :

Այս նոր «Ճառացակը» հետաքրքրական երկու տեսակիշտով. նախ ցոյց կու տայ նառնեան Միաբանութեան գրական. ան- եալը, անեց մեղուածան աշխատանքը: Են որ կը մեսնով, ամէն միաբանու ուր զ գտնուած է, հետաքրւու եղած է ձեռք ենուագիրներ, նուէր ստանալ կամ ենէլ, Հակոսակ պարագային Համբերա- ար աշխատութեամբ օրինակած է ու սիմդրած մայր տուն: Ու այսպէս Ան- եան Միաբաններու չնորչիւ կորուս- տ: Փրկուած են ինչ ինչ ձեռագիրներ, Հակոսակ որ անհետացած են անոնց ուր օրինակները ժմլ-ժմթ դարու «Քիրք կահցած» (թիւ 493): Հակիմը յիշատակա- ութեան մէջ չնենք գտնուած ձեռագիր օ- սկող միաբաններ անենք. զրիչը կը հանայ ըսելով: «Օքինակեցան ի չին զափարէ իմեթէ բազում զգուշու- ամբ, առ ի ըստ ամենային պահել ի նութիւն զրամս, զրառս, զուռս, ուսու:

«Յիւցակը» հարուստ է արժէքաւոր սոյութեաններով, ժմլ-ժմթ դարու պատ-

մութեան պատկանող վաւերաթուղթից, որով, կու զան լուսարանել էնչ ինչ իշտեր, ամբողջացնելով պատմական տուեաներ: 1657ին Վենետիկի մէջ Մելքոն ջուղայեցի կ'օրինակէ «ժամադիրը ու Սամուարան» մը (թիւ 445), Լիվոնոյի Հայոց Սան Կամա եկեղեցին համար: 1665ին, նոյնպէս Վենետիկի մէջ կ'օրինակուի Մաշտոց մը (թիւ 501) ու կ'ընծայուի Լիվոնոյի Հայոց Լուսաւորչի եղեալ ժողովրդեան համար վաճառականացն ուր և ժամագրութիւն կատարի: 1772 Հ. Կարապետ Համաճանան, Միքարան Անտոնեանց, Հոգևոր հովիւ կը կարգուի Լիվոնոյի Հաւատացեաներուն (Հմմտ. Զեռ. թիւ 450), ուր կ'օրինակէ «Պատմութիւն Մատթէոսի Ուռայացւոյց», ևր այդ առթիւ կ'իմանանք որ հոն պաշտօնավարծ է մինչեւ 1805 (Զեռ. թիւ 644): 1787ին Լիվոնոյ կը գտնենք Տուրսոնեան Եովանանէս առեցան, որ կ'օրինակէ «Յիշտառակարան Թովմայի Մեծոփեցցոյ» (Զեռ. թիւ 482):

Այս տեսակէտով կարեւոր վաւերաթուղթ մըն է թիւ 443 Խորհրդատառը, գրուած Վենետիկ 1652ին, որու յիշտառակարանը չափազանց հետաքրքրական է Վենետիկի Ս. Խաչ Հայոց եկեղեցիին անցեալ պատմութեան համար. ձեռադրին ետեւ է չերուան վրայ Քորուած է Զուղայեցի Հայ Ճամասականներու ցանկը, որոնք նույիւտուութիւններ կատարած են նոյն եկեղեցիին:

«Ցուցակ Զեռապրաց»ի 290-294 էջերուն վրայ կան 37 ձեռապիշտերու պարզ թուարիեալ ցանկերը, որոնք գուրս մընացած են ցուցակին, որովհետեւ ցանկադրող Հայրեյէն Ակինեան ու Ռակեան չեն տեսած զանոնք: Աչքի զարնողն ու սրտի կոկիծ պատճառողը նժե - 966ի երկաթագիր Աւետարանի բացակայութիւնն է, որ գերախառար չենք դիտեր թէ ուր կը հանգչէ ներկայիս: 1850ին

Ալբան Հռոմի մէջ տեսած ու օրինակած է յիշտառակարանը, աւելցնելով հետաքրքրական ծանօթութիւն մը. վեւետարանի հան Հարց Անտոնեանց, ընայեալ նորա ի Պարսկ. Ամիրեան Յովհաննէնի Ամիրեանց: Դիմելի է նաեւ որ Աւետարանի յիշտառակարանին մէջ կը յիշուին «Հրամանանվ և ծախիւք Թորոս քահանայի...» Ասրդին անարժան քահանայ գրեցի...» Նոյն անունները իրարմէ անրաժան կերպով կը յիշուին Ս. Ղազարի թիւ 1133 Մաշտոցին մէջ, որ զորկ է թուականէ, ու Սարգսիսեան կը համարի ժի. կամ մի՞ դրա զրութիւն, յիշտառակարանը կ'ըսէ. «Սարգսի եւ Թորոսի Տէր ողործի, որք մատուցին անձանց Ընծայ»: Եթէ յիշուած անձերը նոյն են՝ ճշգուած կ'ըլլայ նաեւ Մաշտոցի թուականը:

Սատորն կը հրատարակենք 37 անձանօթ ձեռապիշտերու յիշտառակարաններէն միայն մէկ քանին իրենց համապատասխան թիւերով, որոնք ժամանակին Ալեքսան ամփոփած է իր ձեռագիր «Հայկարաններուն մէջ: Այսպէս կը համարինք, զոնէ մասամբ, ամբողջացուցած ըլլալ «Ցուցակ ձեռապաց»ի թիւի մատցած մասը:

Կոկիկ ու լու պատրաստուած հասորը մըն է վերջապէս այս վերին «Ցուցակ Ձեռապրաց»ն ալ, թէեւ սպրտած են բաւական թուուղ տաղպական վրիսակներ, սակայն գժուար կ'անդրադարձուին, մանաւանդ երր մարդ թալուու ու զարդի հոն պարունակուած զանձերով: Խորպէս պէս Երախտապարտ պէտք ենք ըլլալ Գալուստ Կուլյանէնկեան Հիմնարկութեան, որ մեկնաստ է նման գանձարաններու հրատարակութեան, քաջալերելով հայադիտական աշխատանքները, մատչելի ընելով հանրութեան ծածուկ զանձեր՝ որոնք դուցէ թաղուած պիտի մնային: Եթէ դուցութիւն չունենար Կիւլպէնկեան անսնուով լուսամիտ Հիմնարկութիւն մը: